



# ԲԱՐՈՅԵՎԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՄՐՈՒԵՍԴԳԻՏԱԿԱՆ

Թ. ՕՒՐԻ 1895

Ժամանկական 10 ֆր. տպի - 4 րո.  
Ժամանակական 6 ֆր. տպի - 2 րո. 50 կ.  
Միջի թիւ Կարճէ 1 ֆր. - 50 կուպ.:

Թիւ 12, ԴԵԿԵMBERԻ

## ՈՒՍՈՒԹ ՆԵԿԱՆ ԼԵԶՈՒՄԱԿԱՆ

ՊԱՐՈՒՅՐ ԸՆՈՒԹԻՒՆ ԾՐԻ ՎՐԱԿՈՒ

(Հայութիւն-ական  
և գլուխ)

այց տեսնենք թէ ո՞րչափ  
ինչ կօգտի օտարէն այս  
աշխարհաբարը:

"Հայերէն լեզուն,  
կըսէ մենահմուն Ռէզա,  
ֆառուայի ձեմարանի  
ուսուցէ Հայագէտ և հ-

տալացին, երեք նահան  
դի բաժնու ած է որոնց իրաքանչիւ-  
րին գրուածոց նորմէն թէւ հայ,  
բայց ո՞վէն կամ տաճէի կամ գաղ-

զիացի, կամ ուսու կամ գերման է, եւ իրաքան-  
չիւր գիւր, ո՞ր շրջանին վերաբերին յայտնապէս  
կը ցուցնէն: — Եւ շատ իրաւամք. վասն զի այս-  
օր մեր ազգին արեւմուն մասն մէջ գաղղիա-  
կան դպրութիւնը լցոնածաւալ տարածութիւն մը  
գրաւած ըլլալուն, իրաքանչիւրին մեռքը կը  
գտնուի գաղղիերէն մատեսն, միտքը՝ գաղղիա-  
կան խորհուրդ, եւ բերանը՝ գաղղիախօս լեզու,

որով իրաքանչիւր ոք կը բանադատի երբեմ

նաեւ յակամայ կամ՝ նյոն լեզուին խորհրդա-  
ծելու եւ խօսելու կերպին եւ ի հայն մացնել.  
սակայն ինչ է այդ անպատեհութեան հե-  
տեւութիւնն, եթէ ոչ՝ բնազգասիկ ճամարասա-  
կութիւն եւ անհետեղ հայկաբանութիւնն մը, որ  
լոյզն ականջը կը գտնցընէ ու կը վիրարէ:  
Ի՞նչ ըսկնը այն տառապեալ, իմաստակ, խեղչ  
թարգմանութեանց, որ կը լլանի ի գաղղիակա-  
նէն, երբ ամէն բառ նիւթապէս կը թարգմա-  
նուի, առանց նյոն բառին զօրութեան հասու-  
ըլլալու եւ առանց լաւ մը կշռելու թէ բառին  
դիմաց դրուած բառն ի հայումն ունի՞նյոն զօ-  
րութիւնը. եւ ամէն ասացուած փոխ կառնուի:  
Յանպէս ակներեւ է այդ անվարժութիւնն, որ  
եթէ մէկն ձեռք առնու այդպիսի թարգմանու-  
թիւն մը, իսկոյն կարծես թէ նիշնին մեծամայն  
կաղազակէ՝ թէ ՚ի գաղղիականէ եմ անվարժ  
ձեռաց արգիւնքու: Համեմատէ մեր այսօրւան  
դասագրոց մեծագոյն մասը: Այլպիսի գրաւած-  
քի մը միտքն իմանալու համար հարի է գաղ-  
զիերէնը մնաց առաջւը բերել եւ յետոյ ա-  
նոր գրայէն մէկնել հայ թարգմանութիւնը:  
Մեր ըստածը լուսաւորելու համար միտ գնենք  
թարգմանութեան լաւ յաջորդութեան համար  
պահանջեալ անհրաժեշտ կարիւոր պայմաննե-  
րուն, որ են՝ —) Քաջ հմաւը ըլլալ թէ ան լե-  
զուին, որմէ կ'ուզենք թարգմանել, եւ թէ ի)  
ան լեզուին որով կ'ուզենք թարգմանել: Այն-  
պէս կարեւոր են այս երկու պայմաններն, որ  
միոյն պակասութիւնն ի գերեւ կը հանէ եւ գրե-

թէ կ'օնչացնէ թարգմանութեամբ դիտուած  
պուռղը բաւական չէ երկու լիզուներն ալ չա-  
փաւոր դիանալ, ոչ. այլ երկուքն եւս հոգոյն,  
եւ բացարձութեան աժմն ո զօրութեան, ա-  
սացուածոց սաստկոթեան կամ մեղմոթեան  
եւ այլ, բայց նիստարաւ ըլլպալու է Աւղիդ  
Հետեւոթեամբ ուրիմն յաջականն ի հայ  
կազմ թարգմանութեանց յաջողութեան համար  
կը պահանջուի թէ գաղղըերէնի եւ թէ հայե-  
րէնի հոգւցն լաւ խորամուտ ըլլպալ ու թա-  
փանցել:

Ուշագիր ընթերքողը կը տեսնէ թէ հակա-  
ռակ չընթերնան թարգմանութեան. այլ մերնսպա-  
տակն է յորդորամտացնել թարգմանիչ հեղինակ-  
ներն, որ բայ հայկական որ-ոյ ըլլայ թարգմա-  
նութիւնները. թարգմանութեամբ այ կիրանիկնը-  
պատել հայ կատարեալ ուսման եւ զար-  
գացման: Իւրաքանչիւր գործ պարագ ունի իւր  
մայնին կեղծուն կատարելութեան ըստ կարի  
նպաստանատօսց ըլլալ որով ի սահման-  
կի, եթէ միաբան գործուի, յայտնապէս կը տես-  
նուի թէ ինչպէս մեր անկերպարան լեզուն շու-  
ռան իւր բարձրամտիչ ճախրանքը, եւ առ ի  
չգյու նիւնագիր գրուածոց բացուած վիճը քիչ-  
ատենին կը լեցուի: — Սակյան այս խորհրդա-  
ծութիւնն պէտք չէ այնպէս անառու, իրբ թէ  
սուրբ ձեռքերնին առաջ կտրի և ու պատւել  
կուկներ հայրենին մէշնչ այն ամենն ինչ որ  
հարզակ հայ չի թուիր մեջի, վասն զի այն ա-  
տեն յետին սատիճանի աղքատութեան եւ չքա-  
ռութեան կը մատնենք մեր գեռաբայս, նորա-  
բողոք աշխարհհարաբը: Բայց ասիկայ ըստ մասնի  
գրեթե եւ անհնարին խոկ համարելուն ենք, վասն  
զի 40—50 տարուան միջոցնին մէջ անընդհատ  
գործածուած տար բարք եւ բացատրութիւնք  
այնպէս մը փոփիտուած եւ հայացած են, որ իրը  
մնիկ հայ բառ ու բացատրութիւն անսահիր ի  
գործածութեան են: Միայն մեր կցածին շափ-  
պէտք ենք շափաւորել այն անկախութիւնն ու  
պատասխանը, զոր անիմիզն կը գործածենք  
առանց լիւանի խանուաց եւ հոբեան խորհուրդ հար-  
զութեան: —

Բայց երանի՞ թէ միակողմանի միայն ըլլար  
մեր դեռածին լեզուին սպառնացած վտանգը...  
մեր այս ըլլահական բաղնձանաց աղէտալի ժիտա-  
կանը կը տեսնենք, յաջորդ տողերուն մէջ :

Առաջին համարին մեջ ակնարկած նորապահութեանց հեղեղը թարգմանութեանց մեջ մանաւանդ անարգել յառաջ կը խաղայ, կործանելով ամէն թռամբ եւ նսերով ամէն

սարբ ու կապանք։ Ուշափ գիտութիւնն յառաջադիմութեան քայլերն յառաջ կը շարժէ, եւ մարգեկեղին արուեստից գիւտարը կը յաճախին, նշնչափ լեզուի մը պիտոյցն զգալի կ'ըլլչյ, եւ լեզուն բնակն ու բարյակն պարտք է՝ յատաջադիմութեան ընթացքին մէջ յերեւան յատաջադիմութեան գիտութեանց, մարգարիկաց և մարգարիկաց լուսակայից, մատածութեանց եւն եւն, յարմար եւ նմանատիպ անուններ շնորհել, որով թէ գիւրա ձևնցուին եւ թէ հասարակաց ստացուածքը ըլլան։ Այսուհետեւ իւրաքանչիւր անհան պարտք ունի այն հասարակաց ստացուածքն իւր իւր անձնականը գործածելու, եւ կարող չէ ըստ քմաց փոփոխել զայն եւ կամ ամենեւին իսկ եղծանել եւ ինքնահաւանութեամբ իրեն հանց իւրեցածն հրապարակ նետել։ Եւ ժամանակն որամենայնի հաստատութիւն կու տայ, իւր ամրացուցիչ ձեռաց զօրութեամբը կ'ամսապնդի զայն, զոր լեզուն գտած եւ կ հասարակաց վայել տառած է։ Լեզուն մը բարից գանձն այս կերպով նախացաց չէ արդեօք։ Թիմէ այժմ ունեցած պատից մժեկըն այս համբով հասած չէն ցմզզ։ Սակայն հուամսանակն եւ կարեւոր խնդիրը կը ծագի, թէ այս անուանագրութեան պաշտօնն ո՞վ պիտի վարէ։ — Գիտենք թէ լեզու բռուածն անմառնէն է, կը խօսի միայն այլց գրչն տակ եւ լեզուն վրայ։ Եւ այս լեզուն ունի իւր հաստառուն կաշնոներն, որոնց վայելն կը չափէ ու կը ձեռէ ամսանց ինչ։ Արդ անմռութեամբ իւր կաննաց ձեռքը կը դռնէ պատշաճ անունն ի հարկաւորութեան, կամ գիտուց գործակցութեամբ եւ ձարաւարութեամբ եւ կամ առաւել եւս ֆորմովթեան եւ ու ամելին միջնորդութեամբը, որ հնարիչ եւ պահպանիչ է իւր լեզուին։ Բայց արդեօք ամեն գիտնականնն (նաեւ ու ամելին) հնարան իւր հարածատ մզուի գանձնն հանեալ գոհար մը պիտի յարգում, եւ ամենքը նոյնը հարի է որ գործածեն։ Հարցում մը՝ որուն պատասխանը կը թողարկ լըմերցողին . . .

Ինչպէս գիտութեանց առարկան զանազան է, նյոնպէս գիտենքը որ նյոն գիտութեան ոճն ու սեպհական բառերն եւ անուանքն այլեւայլ են եւ նյոնին յատկացիալ:

բնական է որ մարդ լի գույք մը աղքատու-  
թիւնն ան ժամանակ կ'իմանայ, երբ ինք զի՞մքը  
մասնաւութեան մը տալպ՝ սրաի ցաւով  
կը տեսնէ թէ կը պակսին լիցունն մէջ աս կամ  
ան առարկայուն յատացացաւ լաւ պատր, ուսաք եւ  
կը ստիպուի այդպիսի առարկայուն վասա-  
տուե՞ն կամ առանց անտուն անհրատան թուոււ.

եւ կամ ալբագդի անոնն ի կիր առնուլ։ Արդ պյասիսիք ամէն ջանիք եւ փոյշ կ'ընեն, մատեան կը թրթիւն, բառագիտներ կը մաշցնեն, գիտոց կարծեաց հնտամուռ կըլլան, նաեւ շատ հեղ ուամին ալ նորդ հուրդ հարցելու ընն շիկ-նիր, մէկ խօսքով՝ ամէն հնարաւոր միջոցներն ի դոր կը դնեն, եւ սակայն իրենց մեծափրկու ժանց ելքը կ'ըլլա սինուր ստուգ մեթին մը թէ մըլուն նըն առարկայիս տակավան առանձին բառ չունի։ Վէրջապէս կը սկսին յատկացնել բառ մը։ Եւ ահա յերեւան կ'ելլէ մեր նոր համ ուղիւրով բառ բառծրութիւն բառ բառ։

Տարակցոյ չկայ որ այդ նորելուկ բառելն  
Հասարակաց քննութեան առարկայ կ'ըլլան, եւ  
ամէն մարդ իրաւունք ունի իր կարծիքն յայտ-  
նելու, մէկը խթքանօք, միւսը՝ ծանր բանիք.  
Տոգ չէ, Հասարակութիւնն յամենայն դէպո կը  
շահէի ինչու որ բոլոր կարծիքները գովկեռով  
բերեավ կը կըսէ, եւ սովորաբար ըստ բաւա-  
կանի ուղիղ եղրակացութիւն մը կը հանէ:

Դառնակը հիմոյ մեր խօսքի նիւթին  
Վերպաց ըստ բառաւածինը կը նշան-  
ուսէ մեր նորածին աշխարհաբարին վայ, որ  
աղքատ եւ անանկ է իւր բառից մերերին կող-  
մանէ եւ առ այժմ՝ զորի այն գեղցիութենէն  
որ մեծապայծան կը փայլի իրենց գրականու-  
թեան գագամին հասած լեզուաց պալպաչուն  
ճակիտին վայ, սական իրատիւսեալ չխնդր՝ զոր  
դիտունք եւ տուննակութիւնը մացած զօր-  
լեամբի ի գոյնէն, կանխագուշակ նշան է,  
թէ պիտի զարգանայ մեր լեզուն՝ բայց «Գու-  
նին հոգով, երկարութիւնն զրաեւ, կ'ըսէ ա-  
ռակը. այնշափ յետու կը մնայ իւր նախակեն  
այս մեր լեզուն, որչափ իւրաբանչեւր ոք ազատ  
իշխանութիւնն եւ անկախութիւնն կը գրաւէ ան-  
ձին բարգելու, ածանցելու, կարկատելու, նո-  
րաձեւելու, եւ արդէն ընդունուած նշանակու-  
թիւնըն՝ անձնական ճոխութեան վայ յեցեալ՝  
փոխելու. Այս է պատճառն որ այս յետին  
ժամանակներու կարի ասկաւք միայն յանձն  
կ'առնուն՝ ի բազմաց հետէ ընդունուածն ու հաս-  
տատուածը գործածել: Բանակը անգամ մը մեր  
բառագիրեներն եւ կը գտննէ՞ թէ հրացի շատ  
են այս բառագրութեուերն, նշնչափի իրարկ  
սարքեր են քրծածուած բառերը: Ասով աշա  
կլած է լեզուին մէջ անկոր եւ անըլուծանելի  
շփոթաւթիւնն մը՝ Աւրին 15—20 տարուան  
մէջ լեզուին բառագրութեան մէջ ըստ կար-  
եցեալ յառաջագիրներու պիտի նշանակեն իրեւե-  
որ մը մեր յաջորդները պիտի նշանակեն իրեւե-

ու լուրջ առաջ է տաղական յարագի հետեւ ինչ է առ  
ու երկար պատճեն՝ Արածանին է այս մեր լիզուին վկայ,  
զար կարծեմ ի բաց ընթաց դարձրե պիտի տեւէ,  
ինչպէս վերն յիշեցիք, առանց նաևս ապահով  
ստուգութեան թէ արդարեւ վերջապատճեն յաջո-  
ղութեամբ պիտի պարզէ այս խանգարութիւն եւ  
պիտի լուծուիք կորդեան հանգսցը. Ուստի է ար-  
դեօք այս զարմանալի միութիւնը, որ եւրոպացի  
ազգաց մէջ գիտակթեան մասին կը առնեափ.  
այն սկսէ որ թէ բանակը անսոն բառադիրներն  
թէ բերլինի բանակաց գրուածքն, աշքէ ան-  
ցնենք հրապարակական թերթեցը, կը գտնենք  
պահանջիկ միաբանութիւն մը. ամենքը նցին ուն-  
կը գործածեն, նշյան ասացածը, նշյան բառը,  
նշյան անունը, եւ այլն. ամենայն ինչ իրեն սահմա-  
նեալ ու յատկացնեալ աերկան ունի: Խնչու ար-  
դեօք մերինները կը խորցին, կը քաշուի գործ-  
ածել այլոց մեզի աւանդանն, ըլլան հնաւանդ,  
ըլլան սովորական հստակեալ նորելուկ բա-  
ռեր: Ինչո՞ւ իւրաքանչիւր ոք անձնն իշխանու-  
թեամբը կը ժամի, իւր բոլորտիւն կարականձեւ  
բոլորտաւ սահմանը ցանկել անցիլ, խանտե-  
լով լիզուի թէ բառական եւ թէ համաձայ-  
նակն համբարուց մժեցնեն, եւ անոնց հաստա-  
հիմն ու հաստաբամա բռնած երկրութիւնի վկայ  
անսաշ եւ անկոր քարանց խարիսուլ չէնք մը  
սառնասառնեւ:

թթէ ցայժմ՝ մեր ըստն պարզ ակնար-  
կութիւն մըն էր թագածանողներու համար,  
կրնանք յանդիմանութիւն համարիլ բառագիրը  
յօրինողներու համար, որոնց ծրագրին ամե-  
նագլխաւոր կէտն է, կ'երեւայ, ամենածանօթ  
նշանակութեան հանդէկ դնել այնպիսի նորա-  
ստեղծ եւ անլոր բառեր, որ երկու բառա-  
գիրը իրարու համեմատող՝ անել գիտարու-  
թեան մը առցեւ անկար եւ առանց օգնականի  
կը մնայ: Փիխանակ լեզուի միութեան ու կանո-  
նաւորութեան ծուայելու, կը շփոթեն մոքերն  
եւ անմիաբանութեան կը դատապահուած: Կէտ  
մըն է այս, որոնք անմատիր ըլլալու պահի հե-  
տացնել իրավում երկու գործները: Արդէն պա-  
րագայից բերմամի մեր գրականութեան զար-  
գացման աննպաստ արգելք մըն է՝ մեր երկու  
գրական լեզու ունենալիք, որ է արեւելեան  
հայերէնն ու արեւմտեանը, կամ գլխաւոր կեն-  
դուններէն առեալ՝ Տփիսինը եւ Ա.Պարինը:  
Էնչ մեծ ցի էր գրական՝ իթէ Յ—Գ միման ժո-  
ղովուրդը նցն օրինօք վարուէր գրական լեզուն  
մէջ, իթէ նցն ըլլար խորհրդոց համապատաս-  
խան բառերն ու ձեւերը . . . եւ սակայն գեռ

այս ալ բաւական չէ, ամեն քերական (grammairen) եւ բառագրող (lexicographie) իրարմէ տարրեր սկզբունք եւ ուղղութիւն ունենալ կուլէ, և նորանոր բառեր նետել հրատարակ: Գնեն երկարժամանակին քննութեամբ հստատեալ, մանրակիրի խուսաքրութեամբ՝ նախորդին սխալ իմաստը փոխանակող (substituer) բառ մըլլար. ոչ, միայն ճաշակին հետեւորութեամբ եւ քիչ մըն այ անձնական ծոխութիւն ստանալու տենչն է ասոր գրգուեց: Այս էլեբրուս մէջ գրուած է ի ժամանակին թէ որպիսի չարագուշակ խառնաչփութեանց դուռ կը բանար վերջերս հրատարակուած գաղղ. Տայ, բառագրութիւնը ըստ Պր. Կորպարի բառագրոցն եւ ոչ կէս արդ էքն առնէր: Կասկած նմէն էր զօր յայտնած էինք եւ շօշափելի օրինակներով խի ցցոց տուած. այսօք կը սենենք պատշները. ի հրատարակ եւած վէսպրու եւ այլ գրքերու թարգմանութեանց մէջ:

Ահա ի ը մայրենի լեզուին վճակին վրայ  
արդաշատոց հայոց մը Հարեւանցի տեսութիւնն,  
որուն սրբն չկայ որից Համշարգյուն եւ ցանկալի  
բան, բայց եթէ տեսնել՝ որ մութեամբ զօրու-  
թեան, փությոց եւ զանից՝ մօրինակութեամբ,  
չշգութեամբ եւ կենդանութեամբ կը զարդա-  
նայ հայոց արդի լեզուն, որուն պահման ան-  
կենդան եւ անկերպարան վիճակին մէջ այնչափ  
սիրահար սէր ձգած են, ոչ թէ ազգայնք միայն  
այլ մանաւաղի եւրապացի ազգերն իսկ, ո-  
րոնց մէջ հայագիտաց միան երթարզվ կը  
բազմնայ, ու որ զարմանալին է, ու անուի եւ  
փառք կը համարին անձնաց այնպիսի մզուի մը  
լեզուագէտ ըլլալ, ի նախատին թէրեւես շատ  
մը ազգայնց, որք անփոյթ ըլլալով ի ինչնց  
մայրենի լեզուն յառաջնիկութեան նպաս-  
տամատոց ըլլալու, անձնատոր են մանաւանդ  
այլաբարբառ ազգաց լեզուներուն պարզապէս  
իրենց ճաշան հաճելու համար:

Վերցացնենք: Լրագիր, օրագիր, պարբերացիր, մատեան, բառադրող, էթրական, յօդուածագիր, թարգմանչեւ այլն, յեռն ի յեռն բոցեւս-են մի միայն կէտ նպատակի ունենալով միաբան -) ողջաշատընթելու եւ կասարեւացարեծելու մեր աշխարհաբարը, յ) ժողովացնելու աշխարհաբարն իսպահց մթերթն ընտանանց եւ լշտուագութ գրաբարէն եւ ումկնեն փոխ առնելու եւ գ) գուտուի եւ ուցց ընծայելու նպատական խորցիկ խօսլուր նորաբանն թիւններէ: Եւ այս միաբան ջանքին նորհուր կ'ունենակը օր մը հեշտ ու քաղցր աշխարհաբար մը՝ հայկական

«Գույշ» եւ Խորհուրդնեան Համեմատ զարգացած, զուտ եւ անիստոն օտարք լեզուաց ազդեցութենէ, եւ պյու լեզուին միջոցաւ՝ կանոնաւոր մատենագրութիւն մք:

ס. ס. ווּוּ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

# ՐՈՒԹՎ ՌԱՐԱՆԵՑ ԳԵՅ ՔՐԹԻԿԵԱՆ ՓԵՐԱՀՅՈՒՆ

( $\Sigma = \{0, 1\}^n$ ,  $\delta = 1 - \frac{1}{n}$ ,  $\epsilon = \frac{1}{n}$ )

Վանի կը յառաջանար եւ կը բարձրանար  
իւր զինուրոցական ասպարէզնն մէջ բարոնակ Պէջ,  
նշնափ սերտի կը կապուէր ամէն անոնց՝ որք  
ուղղակի կամ անողդակի պատճառ կ'ըլլային  
իւր յառաջադիմութեան, եւ իւր նժգեահավայրէն  
երախտագիտական նամակներ կ'ուղղէր իր սի-  
րականաց՝ Օտեանին, Սերդիչևնին, Ստ. Ալյանեա-  
նին, Կարապետ Իւթիւնեանին եւ ուրիշներուն,  
նամակներ աշխատարութեան, պարզութեան  
եւ համեստութեան առաւտաշլայներ՝ որոնց  
վայր գաղաքար մ'անենայու համար՝ Տերիք է  
կարգալ աս հետաքայքան մտ տողերն, որ 1856  
Յունաւար 6 ին Ռուսանուքին Մատու Խմբագրա-  
պետին գրած նամակին սկզբանաւորութեանն է:  
“Դարեր կ'անցնին, տակաւին զեեզ չեմ  
տեսնար. Ժամանակը զուր տեղ կը քրտնի այս-  
պէս արագ ընթացքով մը իմ երեւակայսութեան  
մէջն զեեզ քարշչելու ու խլելու. հՀ ոչ, ան-  
հնար է անոր՝ քու սիրտգ, պատիքրդ ու քու ա-  
նոնդգ անկից գործարու, ասանկ արմասացեալ  
սէր մը դադրեցնելու, եւ մանաւանդ որ ամէն նոր  
տեսութեան ժամանակ՝ այս սէրը առաւել կը  
բողոքի. ուրեմն երբեմն երբեմն աենարվիսք-  
գիտեմ՝ այս անգամ ասանկ ուշ տեսնը վելնուու  
պատճառը իմ կողմէ եղաւ. վասն զի ձեր վեր-  
ջնին նամակը անպատասխան մալազը՝ իրաւամի  
այնուհետեւ ձեր Թղթակցութեանը չըկրինե-

“Ես զքեզ հանչեցի, սիրեցի, եւ բարեկամ սիրս քեզի ըրվի, մինչդեռ ես՝ իմ կեանքիս առաջին պարերերոթեան մէջն էի. այս սէրը պատճենեւ արժատացեալ է եւ իմ մացած կեանքիս Հետ ամուսնացեալ ։ ։ ։”

Կը նամակները գրական գոհարներ են, եւ  
պատկեր անոր անկեղծ սրտին՝ զոր “ոսկի, կուեց